

Գ ի Բ Օ Բ Ը Ն Ո Ր Ք Ն Ը Ն

Փաթրուցնի կրթոց Դեւոնդեանց եկեղեցւոյ Սման Առթիւ

Այս հոգեւոր ցնձառօնին առթիւ, կ'ողջունենք Փաթրուցնի, Գերլօնի եւ շրջակայքի մեր բարեգաշտ ժողովուրդը, ու սրտազին կը բնդակցինք ձեզի, որ մեր սրբաբունք Նուէրներով կառուցիք այս Հայկական եկեղեցին: Հայց. եկեղեցին մեր ժողովուրդի լուսապաշտ ու գեղապաշտ հոգին ու միացին ստեղծագործութիւնն է, մեր մեղազոյն գանձը եւ քանկազին ժողովութիւնը:

Քրիստոսի եկեղեցին "զուռն է երկնից", "քնակարան հրեշտակաց" եւ "քաւարան մարդկան": Երբը յաւկանիչներ, որոնցմով, անիկա կը կառարէ իր ասրուածային առաքելութիւնը, եւ քրկագործութեան խորհուրդը: Հայց. եկեղեցին, սփիւռքի մէջ ոսկի շողման է, որ գմնգ կը գողէ Ս. Էջմիածնին: Անոր Խուրը հորանին վրայ անշէշ կը շողայ "Լուսաւորչի Կանթեղը" որ լոյս կու տայ Հայոց լուսակարօտ հոգիներուն:

Հայ եկեղեցին ոչ միայն հայութեան հոգեւոր լոյսի խորանն է, այլ նաեւ Հայ ժողովուրդի "հաղածակ ուխտի"ն է, որուն մէջ սրբութեամբ պահուած է մեր ազգի "ոսկեղէն սափորը լի մանանայի": Անիկա վառարանն է մեր մշակոյթին ու գեղարուեստին: Կուրգուրանք անոր վրայ, ու մշտապառ պահենք "Լուսաւորչի Կանթեղը" անոր սրբազան կամարներուն ապէ:

Քրիստի ժողովուրդ Փաթրուցնի, Գերլօնի եւ շրջակայքի,

Ձեր նորակառոյց եկեղեցւոյ ծնունդը ուրախալի առիթ մըն է, վիսնորոգելու ձեր հաւատարմութեան ուխտը հանգիւց Այս Խոր Խուրը էջմիածնին եւ Հայ եկեղեցւոյ առաքելական հաւատքին ու աստուածային լոյսին:

Այսու կ'օգնենք եկեղեցւոյ հոգեւոր հովիւը, շինութեան յանձնարումը, ծիական խորհուրդը եւ համայն ժողովուրդը, որոնց առատածեան նուիրաբունութիւններով կարելի եղաւ կառուցանել այս "եկեղեցին Հայկական" իբրեւ "տունը Բաւոլծոյ եւ տունը ազօրից":

"Աւրաի լեր Խուրը եկեղեցի, քանզի քրիստոս արքայ երկնից, այսօր պակեաց գրեց խաչին իւրով..."

Քրաւանդ սիրոյ ողջունիւ
Եւ օրհնութեամբ
Մոթարար

ՍԻՄՆ ԱՐԵՎԳԻՍԿԱՆՅԱՆ
Մոաջնորդ Հայոց մանրիկայի
Եւ հանաաայի

Չ Ի Դ Օ Բ Զ Ն Ո Ռ Ք Ն Ա Ն

Փաթրուցնի Սրբոց Դեանդեանց Եկեղեցւոյ Օճման Առթիւ

Այս նագեւոր ցնձառօնին առթիւ, կ'ողջունենք Փաթրուցնի, Յէրլօնի եւ շրջակայքի մեր քարեպաշտ ժողովուրդը, ու սրտազին կը բնդակցինք ձեզի, որ մեր սրբաբուն նուէրներով կառուցիք այս Հայկական Եկեղեցին: Հայց. Եկեղեցին մեր ժողովուրդի լուսապաշտ ու զեղապաշտ նոգին ու միտքին սանդագործութիւնն է, մեր մեծագոյն գանձը եւ թանկագին ժառանգութիւնը:

Քրիստոսի Եկեղեցին "դուռն է երկնից", "քնակարան նրեշաւկաց" եւ "քաւարան մարդկան": Երբք յառկանիշներ, որոնցմով, անկա կը կառարէ իր ասրուածային տաքելութիւնը, եւ զրկագործութեան խորհուրդը: Հայց. Եկեղեցին, սփիւոքի մէջ ոսկի շրդթան է, որ գմեզ կը գօզէ Ս. Էջմիածնին: Անոր Աւերք Խորանին վրայ տնջէ կը շողայ "Լուսաւորչի Կանթեղը" որ լոյս կու տայ Հայոց լուսակարօտ նոգիներուն:

Հայ Եկեղեցին ոչ միայն հայութեան նագեւոր լոյսի խորանն է, այլ նաեւ Հայ ժողովուրդի "առաքնակ ուխտի" ու է, որուն մէջ սրբութեամբ պատուած է մեր ազգի "ոսկեղէն սափորը լի մանանայի": Անկա վտարանն է մեր մշակոյթին ու զեղարուեստին: Գուրգուրանք անոր վրայ, ու մշտապես դաւենք "Լուսաւորչի Կանթեղը" անոր սրբագան կամարներուն ապի:

Սիրելի ժողովուրդ Փաթրուցնի, Յէրլօնի եւ շրջակայքի,

Ձեր նորակառոյց Եկեղեցւոյ օճումը ուրախակի առիթ մըն է, վիզանորդելու ձեր հաւատարմութեան ուխտը հանդէպ Մայր Լ.Յոռ Աւերք Էջմիածնին եւ Հայ Եկեղեցւոյ տաքելական հաւատքին ու աստուածային լոյսին:

Այսու կ'օգնենք եկեղ ցւոյ նագեւոր նովիւր, շինութեան յանձնարումը, մեական խորհուրդը եւ համայն ժողովուրդը, որանց առաքանն նուիրաւորութիւններով կարելի եղաւ կառուցանել այս "Եկեղեցին Հայկական" իբրեւ "տուն մասունձոյ եւ տուն աղօթից":

"Ուրախ լեր Աւերք Եկեղեցի, քանզի Քրիստոս արքայ երկնից, այսօր պսակեաց զքեց խաչին իւրով..."

Քրիստոս սիրոյ ողջունի
եւ օրհնութեամբ
Աղօթարար

ՍՈՒՆ ԱՐԵՎԿՈՍԿՈՍ
Առաջնորդ Հայոց Ամերիկայի
եւ Գանատայի